

ԳԵՐՄԱՆԻ

ՍԻԼԻՔԱՆԱՎ. Վ. ՊԱՐՈՆԵԱՆԻ

Առորիան Վ. Պարոնեանի մակը, զոր Մանչստրուկի բարեկամներ ինձի իմացուցին, խորին ցաւով համակց զիր։ Դատ աղնիւ դէմք մընէ որ կ'անհետանայ այդ մահովկ, վենետիկի Միհթարեան միհրանութեան ի ախկին անդամ, Հ. Պարոնեան Հայաստանեայց եւ կեղեցոյ գիրկը գանալէն ի վեր՝ մեր աղդային, բանասիրական ու եկեղեցական գործունէութեան մէջ նշանակից բաժին մ՛ունեցած էր։ Տանուհինդ տարիի չափ Մանչստրուկի ազգայոց հոգեւոր հոգիւի պաշտօնը վարած է՝ մեծ անձնութրութեամբ, արժանապատութեամբ եւ գիտակցութեամբ։ այդ երկան ժամանակամիջոցին մէջ՝ յարաբերութիւններ հաստատած է անզիհական կղերին հետ։ եւ մեծ յարդանք ներշնչած է իր անդրիացի պաշտօնակիցներուն։ Այն պահուն ուր հայկական հարցը Անզիլոյ մէջ որուան հարց դարձաւ, Հ. Պարոնեան յաճախ կատարած է դիմումներ, մասնակցած է միթինկներու, ցոյցերու։ Յարաբերութիւններ հաստատած է նաեւ անզիհացի հայագէտներու կամ ընդհանրապէս արևելագէտներու։ — մասնաւորապէս Գ. Կոնկապիրի, հետ, անոնց աշխատաթիւանց օգնած է՝ տեղեկութիւններ, լուսաբանութիւններ հայթայթելով։ Լուսանի, Օքսորտի, Փարիզի Մատենագարաններու վարչութիւնը կը ճանչնար ու կը սիրէր այդ ժնքուշ ու աշխատաէր ծերունին որ իր կեանքին կէնը այդ երկի յարկերուն տակ անցուցած է։ Ճեղուկը մէջ թաղուած է Կարծեմի լուսանի Պրիթի Միհթամուն, ինչպէս Օքսորտի մատենագարանին հայ ճեւագիրներու ցուցակն ինքը պատրաստած է։ Օքսորտի Համալսարանը իր հարիւրամեակին ամանախմբանը հրաւիրեց Հ. Պարոնեանն ալ՝ իրբեւ հայ աշխատակից։

1895ի վերջերը Հ. Պարոնեան Փարիզ եկաւ իր առաջնորդ մեր գաղութին։ երկու տարիի չափ այդ պատանը վարելէ յետոյ, բարուեցաւ Պուա-Ֆլուոմպ, եւ ինչպինքը բոլորութիւնը առաւ ուսումնակրութեանց։

Հ. Պարոնեան ինքնատիպ եւ ուշիմ միտք մըն էր՝ իր բանասէր, լայն հմտութեամբ մը ամրացած։ Իր բանասիրական աշխատաւթիւնները դիտական կու մեթուով մը չեն կատարուած անշուշտ։ անոնց մէջ հայրենասիրութիւնը, երեւակայութիւնը, զգացումը՝ վերջապէս, բաւական անգ կը բռնին։ բայց ատով մէկտեղ իր յօդուածները զոր ատենով հրատարակած է Գարագայեանի և Վննական պատմութեան։ մասին, ինչպէս եւ անոնք զոր վերջերս հրատարակց «Բանասէրին մէջ։ Կը պարունակեն շատ շահեկան տեղեկութիւններ։ խուզարկող ուռը աշխով մը նկատուած, դժբահատաբար զատ փազանց գրաբարախառն լեզուով մը բայց ինքնայտառկ սեղմ սիրուն սճով մը դրուած, Անոնք որ Հայոց պատմութիւնը վերջնական ու լուրջ աշխատութեամբ մը պիտի ուղեն զիւկ որ մը։ Բարիէրներու, Փարագաշեաններու եւ ուրիշ գիտուններու աշխատաւթիւնները թղթատելէ յետոյ։ Հ. Պարոնեանին յօդուածներն ալ պիտի աչքէ անցընեն։ եւ եթէ անոնց մէջ գանձն սխաններ, պիտի գտնեն նաեւ կետեր ուր բանասեղծ-բանասէրները թերեւ աւելի ճիշդ էր անհանդ քան զատ-զիտուններ։

Թէպէտ շատ ծեր, Հ. Պարոնեան կ'ունենայ ակայան մահ մը վաղաժամ եւ ատով կրկնակեն ողբարի, Ավաղաժամ», որովհետեւ պատուական ծերունին ունէր ահազին դէզ մը նօթերու, որոնք այժմ կը մնան յաւերժապէս նօթի ձեւ ւին մէջ։ Նախնեաց զործերու հրատարակութեանց մէջ ընթերցանութեան եւ տպագրութեանց շատ մը սխալներ ունէր նշանակութ, ինչպէս եւ պատմական գիտուզութիւնները մըր էին քրոնիկագիրներէն սմանց մասին։ ունէր մանաւանդ ընդգրածակ գործ մը, «Հայկական

մատենագիտութիւնը, ցուցակ մը այն բոլոր էին ու նոր օտար հեղինակներուն որոնք հայ ցեղին վրայ խստած են իրենց դործերուն մէջ . Պ. Գ. Մելիք-Կարաղեզեան քանի մը տարի առաջ կոչ մըրաւ և Մշակուին մէջ՝ մէկենաս մը յարուցանելու համար որ այս խոչոր գործին տպագրութեան ճափքը շնորհէր . Կոչը անլըս սելի մահ , եւ սակայն գործը անհունապէս կարեւոր էր ի երանի թէ էլենատիկի վանքը հաւաքէր Հ. Պարոնեանի բոլոր նօթերը , անոնց մէ հրատարակէր ինչ որ քիչ շատ ընդլայս նուած է , եւ զանար մանաւանդ միջոցներ զանել և Մատենագիտութիւնը (աւարտելով) հրատարակելու : Յաւալի կ'ըլլար եթէ այդքան բազմամեայ չարաշար այսատութեան արդիւնք եղող գործ մը դատպարտուած մնար փեանալու :

Հ. Պարոնեան վերջին ժայր ազնիւ ու գեղեցիկ հոդի մըն էր՝ իրը մարդ : Նիւթական

շատ համեստ միջոցներ ունենալով հանդերձ , ահագին զուռղու թիւններ յանձն տած է յաճախ՝ ուսանողներու , արուեստագիտներու օդնելու համար : Իր խանդավառութիւնը անուհաման էր ո եւ է գրական , արուեստագիտական տաղանդի մեր մէջ յայտնութեան հանգիպ : Մաքուր սիրու մըն էր , անշահանների , անշէջ եռանգով մը չեցուն , ո եւ է էնթրիկի անկարող , ամէն գծեռութիւններէ բարձր կարող էր հասկնալ ամէն գեղեցկութիւն . ամենէն խանդավառ այս նամանակներուն զոր սուացայ բուշակի գործին հրատարակման առթիւ , իր համակն էր :

Հայ ժողովուրդը ցաւով պիտի իմանայ ա . ս անհետացումը . իսկ անոնք որ մօտէն ճանչցած էին Հ. Պարոնեանը , պիտի զգան այն միծ տիրութիւնը զոր գեղեցիկ հոգիի մը նուազումը կ'ազգէ :

Ա. Զ.



Հանգանակուրիմ ի նպաս Զեյթունի որքերուն . — «Ենահիւսի խմբագրութիւնը ստացաւ Զիւրիխուն (Պ. Գ. Ա. -ի) եւ յանձնեց Տ. Վասմատուն քանանային՝ 83 ֆր. 50 ս , հաւաքուած Պ. Գ. Ա. -ի եւ Խ. Տ. -ի կողմէ ի նպաստ Զէյթունի որքերուն :

Ահա նուիրատուներուն ցուցակը . — Տիկին Թիրեաթեան , 15 ֆ. — , Փրոֆ. Արեւելանց , 10 . — Օրիորդ Ծ. Ե. , 10 . — Պ. Քութթըր , 10 . — Ռուս ուսանող մը , 10 — Պ. Ա. , 7 . — Խ. Տ. , 5 . — Ն. Ն. , 5 . — Ճուռականեան , 5 . — Առաւելան , 2 . Օրիորդ մը , 2 . — Օրիորդ մը , 1,50 . — Օրիորդ մը 1 :